




1999

ԵՆՎՔ ԱՐՄԻՆ



ԱՐՃԱԿ ԶՈՊԱՆԵԱՆ

ԿԵԱՆՔ ԵՒ ԳՐԱԿԱՆ ՈՒ ՀԱՍՏԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ



ՀԱՅ Հ Ա Տ Ե Ր Ա Մ Ա Տ Ե Ր Ա Մ Ա Տ Ե Ր Ա Մ Ա Տ Ե Ր Ա Մ

6 ԳՈՅՆԻՑ — 1913

390.42. Ա. 0.0.0.0.0.0.



Արևակ Հոդանեան

Ա. 5
1191

ՀԵՂԻՆԱԿԻՆ ԳՈՐԾԵՐԸ


ՀՐԱՏԱՐԱԿԻ ԱԾՆԵՐ

ԿԻՆԸ [Պատմածիներ]

ԹՐՔԱ-ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ՄԱՍՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ
ԹԻԱԿԱՆԻՆ [Թևադատական Ուսումնասիրուրին
ՎԵՂԱՐԱԿՈՐ ՍԱՏԱՆ [Ամբաստանագիր]
ԱԶԳ. ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԱԶԳ. ԵՐԵՍՓ. ՃՈՂՈՎԸ
[Թևադատական Պատկեր]

ՄՌՁԱԿԱՆՁ ? [Ակայ Համիսեւան Կեանիք, Թարգմանւա
Թրանսլերէն]

ՀԱՅ ՆՈՐ ԲԱՆԱՍՏԵՂՆԵՐԸ [Ա. — Հրանտ Նազարեանը]



ՀՐԱՏԱՐԱԿԻ ԵԼԻՔՆԵՐ

ԽՆԿԱԾՆԵՐ [“Դիվիներ և Կեանիք”]

ԱՊԱԳԱ ԱՇԽԱՐՀԱԲԱՐԸ [Հեղուական Ուսումնասիրուրի
ԼԵԶՈՒ ԵՒ ԳՐԻՉ [Գրական Ուսումնասիրուրին]
ԳՐԱԿԱՆ ԿԵԱՆՔ [Բարեր, Հարունումներ, Պատկերներ]

ՈՒՍԱՆՈՂԸ [Վեպ]

ԲԱՆՏԻՆ ՄԷՋ

ՀԱՄԻՏ ԿԱԼԱՆԱԿՈՐ [Մենախոսուրին]

ՄԱՐԴԿՈՐԷՆ [Պատմածիներ]


ԹՈՒՐՔ ԳՐԱԲՆՆՈՒԹԻՒՆԸ [Ցիշատակներ]

ԵՆՈՎՔ ԱՐՄԵՆ

ԱՐԵԱԿ ԶՈՊԱՆԵԱՆ

ԿԵԱՆՔԸ ԵՒ ԳՐԱԿԱՆ ՈՒ ՀԱՍՏԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆԸ

[ԼԵՖԵՐ՝ ԽՈՍՀԱԾ՝ ԱԼԱ-ԲԱԳԱՐ՝ ՀԱՅՈՒԹԵԱԳ ՎԱՐԺԱՐԱՅԻ
ԵՒ ՊԱՐՏԻՂԱԿ՝ ԱԼԵՐԻԿԻԿԱՆ ԲԱՐՁՐ. ՎԱՐԺԱՐԱՅԻ (1912) մէջ]



1913

Կ. ՊՈԼԻՍ
Տպագր. Թ. ՍԱ.Գ.Ա.Ե.Ա.

28 - 1194



1191-81

Այս ուսումնասիրութիւնը հրատարակութեան սաղմ գրական ու հասարակական իր գործունեութեանը ամբողջական շարժումին մէջ նաևցւելու մեծապէս արժանի՝ բայց դեռ այդ ձեռով չի ծանօթացուցած Հայ ժամանակակից կարեւոր Դեմք մը Հայ հասարակութեան ներկայացնելու բաղանելիք ունեցած է

ԵԵՂԻՆԱԿԸ

1881ի միջոցին, Պէշիք-Թաշի Մաքրուհեան
վարժարանի գրասեղաններուն վրա՝ տղա մը կը
նշմարւէր։ Խարտեաչ գլուխով, ճերմակ բարձր
ճակատով, խոշոր վառվուուն աչքերով այդ տղան՝
ուշադրութիւնը կը գրաւէր ուսուցիչներուն, իր
արտասովոր վարքով։ Շատ անգամ յանցաւոր
կը բռնւէր, գաղտնապէս Պարոնեան կարդալուն
համար՝ դասերու պահուն։ Իր գող բռնւած
միջոցին, ամէն անգամ Խիկար մը, Հոսհոսի Զեռա-
սեսրը մը կամ Մեծապատի Մուրացկաններ մը
կ'ելլէր դարակին մէջէն։ Իր խոհուն բգէզութիւն-
ներն ալ զինքը կ'անջատէին միւս աշակերտներէն։
Եթէ շատ անգամ կը ներւէր իր սրամիտ
չարութիւններուն համար, պատճառը ա'ն էր որ՝
աղւոր շարադրութիւններ կը գրէր, և թէև տա-
կաւին կարճ տարատ հագնող տղեկ մը, բայց
արդէն բանաստեղծի համբաւ հանած էր թաղին և
վարժարանին մէջ։ Քիչ մը գրասէր անձեր՝ իր

գեղեցիկ գլխուն վրա կը շոյէին երկար խարտեաշ
մազեռը, հոն նշմարելով ապագա տաղանդի մը
ցուքը:

Այդ տղան Արշակ Զօպանեանն էր:

Երբ Պէշիք-Թաշի վարժարանը աւարտելով՝
կը մտնէ Ղալաթիափ Կեդր. Վարժարանը, հոն ալ
ուսանողներուն մէջ կը զատուի իր անսովոր ձիր-
քերովը գրականութեան մէջ: Կեդրոնականի
ամէնէն հրարորոք և յեղափոխական շրջանին,
Երբ Զերազ իրը Տնօրէն և խումբ մը կրակու
ուսուցիչներ ապագա յեղափոխական սերունդը կը
դարբնէին, Զօպանեան կը չնչէ իր խոչաներուն
և երազներուն սնուցիչ նեկտարը, կանխահաս
բողբոջումի մը մէջ իր տաղանդին ծաղիկները
բանալով ծիրանի այն երկինքին տակ, ուր կը
բարախէր իր հոգին:

Կեդրոնականը՝ իր կրթական ձգտումով և
ազատատենչ ուսուցիչներով՝ Զօպանեանը կը
հասունցնէր իրը մտաւորական ճշմարիտ ուժ մը, որ
փայլուն երկունքներու կոչւած էր: Հո՛ն, Թերզ-
եանի գեղեցկագէտ ուսուցումներէն, Եղիափ հայե-
ցողական խոկումներէն և Գարագաշեանի հմտա-
կուռ մտագեղումներէն մնանելով՝ կը շինւէր
ապագա կորովի միտքը: Իր գրական զարտուղի
տաղանդը կանխահասօրէն սկսած էր յայտնւիլ
բանաստեղծութիւններով, որոնք հիացում կ'առ-
թէին թէ՛ Վարժարանին բովանդակ Ուսուցչու-
թեան և թէ՛ Աշակերտութեան: Շրջանաւարտու-

թեան մօտեցած, արդէն իր անունը կ'երեւար
Արեւելիի և Մասիսի մէջ՝ քերթւածներով, նորա-
վէպերով, պատկերներով և ուսումնասիրութիւն-
ներով, զորս կ'ստորագրէր՝ բացի բուն անունէն՝
«Ֆանթազիօ», Թիթեւնիկ» և «Օ. Պիծակեան»:
Եւ եթէ գիտութեան ուսուցիչները աչք կը
գոցէին իր կամաւոր տիփուութեանը և կը խնայէին
յոռի նօթեր, պատճառը ա՞ն էր որ՝ այս պատճի
բանաստեղծը enfant gâtéն էր Վարժարանին և
Կեդրոնականի հասցուցած անդրանիկ գրագէտը՝
որպէս կը յուսար հպարտանալ ներսէս Պատրիարքի
հիմնած Ուսումնարանը: Զօպանեան չի խորտակեց
այդ յոյսերը: Փայլուն շրջանաւարտ մը եղաւ
[1891] ինք, — պէտք է շեշտել՝ իրը գրագէտ
միայն, որովհետեւ ուրիշ ամէն ճիւղ գիտակցօրէն
զոհած էր իր մոգական պարմանիին՝ Դրականու-
թեան, — և իր մէկ գրաւոր ճառը՝ ժամանակակից-
ներ դեռ կը յիշէն իրը զոհար մը գրականու-
թեան: Ասանկ յաղթանակով մը ուսանողական
աշխարհէն գուրս նետառ մարտիկ մը՝ Կեդրոնա-
կանը չէր կրնար հեռացնել իր ծոցէն: Յաջորդ
Տարեշրջանին [1892] անմիջապէս պաշտօնի կը
կոչւի ան՝ իր մտաւորական օրբանին մէջ, իրը
ուսուցիչ ընդհանուր դրականութիւններու պատ-
մութեան: Երիտասարդ գրագէտը շուտով մէծ
յաջողութիւններ կը ցուցնէ նաև իր նոր ասպա-
րէզին մէջ, լայն հիացումը գրաւելով բովանդակ
Ուսանողութեան, զոր կրցէր էր գրական գիտակ-

ցութեան մէջ ուժեղապէս արթնցնել , իր յայտնի հեղինակութիւնը գնահատել տալով միանգամայն : Այդ Ուսանողութիւնը բացառիկ համակրանքով մը կը շրջապատէր արևեստագէտի երկայն , խարտեաշ մազերով և Պառնասականի դիմագիծերով այն գլուխը , որուն նման տիպարներ եւրոպական գիրքերու մէջ միայն կը տեսնէր և որմէ նոր չքնաղ ուժի մը ճառագայթումը կ'զգար : Այդ ուժը կը ծաւալէր Ուսանողութեան վրայ , հրդեհելով զայն Գեղարւեստի գեղեցկութիւններուն սէրովը :

Ուսուցչական իր գործունէութեան համընթացաբար , Զօպաննեան նոր ու գեղեցիկ շարժում մըն ալ կը ցուցնէր գրականութեան մէջ : Հայրենիք օրաթերթը , Սրիփիար-Շահնաղարի , Բաշալեանի , Հրանդի , Կամուրականի Հայրենիքը , որ , այդ օրերուն [1890-1895] լրագրական գործունէութեան ձեռով՝ ազգային ճակատագիրին գրօշը դէպի Լոյսի հանգրւանները կ'առաջնորդէր , ստեղծելով ընկերային և իմացական առողջ շարժում մը , այդ Հայրենիքը , որ համակիր տողերով ծանուցած էր Զօպաննեանի ընթացաւարտութիւնը , զայն իր ծոցին մէջ կ'առնէր , իր հրապարակախօսի ձայնին ուժը զօրացնելով նոր լարով մը , որ ա'յնչափ անուշ թրթումներ սկսած էր հնչեցնել գրականութեան մէջ : Զօպաննեան լայն գործակցութիւն մը կը նուիրէր Հայրենիքին , հոն մշակելով գրականութեան մէկէ աւելի սեռերը միանգամայն : Իր բանաստեղ-

ծութիւններուն քով , կ'երևային արձակ սքանչելի կտորներ և գրական ողջամիտ , կուռ ուսումնասիրութիւններ , քննազատականներ՝ Հայ և ստար գէմքերու և երկերու մասին :

Իր այս բեղուն գործունէութիւնովը՝ Զօպաննեան՝ մէկէն՝ Հասարակութեան շայած ուշադրութիւնը իր վրա կը դարձնէր , ամէն կողմէ սիրուն համակրանք մը շնելով իր անունին շուրջը : Քիչե՞ր իրեն պէս ուումբի մը նման նետուած են գրական ասսպարէզը , ա'յնչափ հասուն և գրաւիչ գրիչ մը շարժելով գրական ամէ՞ն սեռերու մէջ : Այս շարժումին մէջ՝ Զօպաննեանը մասնաւորապէս սիրյոնզ պատճառներէն մէկին ալ ա՛ն էր որ՝ ան իր գրիչովը նոր աղեղ մը կը հնչեցնէր , եւրոպական գրականութիւններու ձեւերէն ու ձայներէն նոր եղանակներ կը թրթուացնէր , Հայ Գրականութեան մէջ մացնելով նոր ջիղ մը : Իր յլացումները , իր արտայայտելու կերպը , իր ոճը , իր պատկերացումները՝ գրաւիչ կերպով նոր էին : Արեւտի այդ գեղեցկութիւնները կը կրկնեէին նաև հմուտ միտքի մը թանկագին օժիտներովը : Ոճի վարպետ մը կը յայտնէր իր մէջ : Իր մշակած նիւթերն ալ՝ անկոխ գետիններէ փրցւած նոր ծաղիկներ էին : Ասով՝ Զօպաննեան ովատերի գեր մը սկսած կ'ըլլար Հայ գրականութեան մէջ , որ ա'յնչափ պէտք ունէր նոր պատւասներու : Pédantesque ճոռոմութիւններու և Գրաբարի լուծէն տիրապետած անաշրութիւնութեան միանգամայն :

այլանդակութիւններու գրականութեան շէնքին
տրւած ուժեղ հարւած մըն էր գրական այդ նոր
շարժումը՝ որ չէր կրնար իր շուրջը առանց փլու-
զումներ առաջ բերելու անցնիլ։ Եւ Զօպաննեանի
սուր սլաքներով զինւած մտրակող գրիչն տակ՝
կը կործանէին նւիրագործւած համբաւներ եւ կը
խաւարէին կեղծ տաղանդներ։ Հայրենիքի աշխա-
տակիցներու քլեյածեին մէջ՝ կ'աւելնար շողզո-
ղուն աստղ մըն ալ, հայրենիքի, որ թերթ ծախե-
լու լուսնոտութենին բունած՝ շոգեպինդ լրաւու-
թեան մը իր խենթութիւններովը չէր քնացներ
ժողովուրդը, — ինչպէս մեր օրերու կարգ մը
անանւաննելի շահագիտական խանութներ, որոնք
մամուլին տակէն դուրս կը թռչն իբր օրաթերթ,
— այլ իր օրաթերթի հանդամանքովն ալ՝ գրաքն-
նական բիրտ խստութիւններու հակառակ, առողջ
ու գեղեցիկ գրականութեան մը կազմակերպիչ
բեմը կը հանդիսանար, մամուլի ճշմարիտ գերին
ծառայելով, իր լուսաւորիչ ջահակրութիւնովը,
որ կը ձգտէր Հայ տարարադդ, բազմաչարչար ու
հալածւած ժողովուրդը առաջնորդել գէպի լաւա-
գոյն ապագան և իմացական երազւած բարձրու-
թիւնները, ո՛չ թէ առաջնորդւիլ անոր մոլար
հակամիտութիւններէն։

Այդ թերթին հինգ տարիներու Շրջանը, [1890-
1895] որ մեր գրականութեան մէջ թւական մը
կը կազմէ, ամբողջ գրական սերունդի մը խան-
ձարուրը եղած է, ժողովուրդին համար ալ զար-

գացուցիչ գաղափարներու ներշնչարան մը ըլլա-
լով։ Զօպաննեան՝ Հայրենիքի միջոցով՝ յանձնւելով
լրագրութեան, իր գրական գործին մէջ որակի՞ն
ալ միշտ ուշադիր եղած է։ Զէ՛ հարկադրւած, կամ
ինքինքը չէ՛ հարկադրած, գրական յաջող սկզբ-
նաւորութենէ մը ետքը, լծւելու հրապարակա-
գրական ապերախտ, փորձիչ ու մոլորեցուցիչ ձիւ-
զին, ինչպէս շատեր, որոնք այդ ցանցէն բոնւե-
լով։ Կորսւած են թէ՛ իբր գրող և թէ՛ իբր նկա-
րագիր։ Միաժամանակ, ինք ողջունւած է նաև իբր
հեղինակ, հրատարակելով իր բանաստեղծութիւն-
ներուն անդրանիկ հատորը՝ Արշալոյսի Զայներ,
որուն յաջորդած է, քանի մը տարի ետքը,
Թրբումները։ Տւած է նաև վիպական սեռի փորձ
մը, Թրւղի Փառք, հոգեբանական վիպակ, որ
իբր թերթօն ալ հրատարակւած է Հայրենիքի մէջ
և ուր իրապաշտ վրձինով մը կը գծէ նիւթի բիրտ
տիրապետութենէն ջախջախւած թուղթի փառքը
ողբացող արևեստագէտին հոգեբանութիւնը։

Ոյս երեք հատորները յաջորդաբար երեւան
կու գախն նիւթի, ոճի, յղացումի և արտայայ-
տութեան ձեռվ մը՝ որ շեղում մը կը կազմէր ան
ատեն տիրող ձեռքէն։ Ճշմարիտ ինքնատպութիւ-
նով մը յայտնւած է Զօպաննեան՝ իր բոլոր հրա-
տարակութիւններուն մէջ։ Թէ՛ իրենց ծաւալով
վտիտ, բայց բովանդակութեան արժեքովը թւա-
կան մը կը բանախն այդ երեք հրատարակու-
թիւնները՝ առաջին երկուքը բանաստեղծական

սեռին մէջ, Թուլքի Փառքը վիստական սեռին, ուր գեղեցիկ նմուշ մըն ալ ունեցած է, կանխապէս, Սիսիլ, իր Աղջկան մը Միւրըով :

Զօպանեան յաջողապէս կը փորձէ նաև թառըբութեան սեռը, գրելով Պոլսա-Հայ ընտանեկան կեանքէ Մուք Խաւեր թատերախազը, որ իրապաշտ գործ մըն է, առաջիններէն Թրքա-Հայ թատերական գրականութեան մէջ, ինչպէս առաջին իրապաշտ գէպը ունեցած ենք՝ Տիգրան Կամարականի Վարժապէտին Աղջիկըով: Մուք Խաւերը, որ կը քրքրէ Հայկական ցաւակոծ գրւագներէն տիսուր էջեր, իր յափշտակիչ գեղեցկութեանը համար ա'յնչափ կը դնահատուի ուօմանթիք ճոռոմութիւններով հիւսւած ողբերգներէ յոպնած ժողովուրդին կողմէ որ՝ Ֆասուլեանեան խումբը զայն քանի՛ քանի՛ անգամ յաջորդաբար կը ներկայացնէ Բերա, Սկրտար և Գատը-Քէօյ, այն միջոցին՝ երբ Հայ ներկայացումները արդիւած չէին՝ Լոյսի թշնամի տիեզերահոչակ այն Մողոքին կողմէ՝ որ Համիտ կը կոչւի:

Զօպանեան, բազմակողմանի ձիրքերու տէր այս խորասոյզ քննադաս միտքը, որ ետքէն հիմնելիք իր Ծաղիկին մէջ պիտի տար Նարեկացիի, Աղամեանի և Պարոնեանի վրայ գրական քննադատութեան նոր ուղղութիւնով լաւագոյն ուսումնասիրութիւններով՝ որոնք դեռ կը մնան չգերազանցւած, սքանչելապէս կ'ուսումնասիրէ նաև Պետրոս Դուրեանը, հատորի մը մէջ՝ գոր կը յաջողի Թիֆլիզի Հրատարակչականին վարձատրու-

թեամբ արժանացնել: Այդ ուսումնասիրութեան մէջ, Զօպանեան ո'չ միայն Դուրեանի վրաէն էնքսէրձեանի կենսագրականին խեղաթիւրումները և այլանգամ վերլուծումները կը սրբագրէ, այլ նաև «Տրտունջ»ի երգիչ Հայ քնարերգութեան զմայլելի տիպարին վերջնական դիմագիծը կը պատկերացնէ՝ իր է՛ն հարազատ գոյններուն մէջ: Զօպանեան, որ իբր «Լեակ»ի բանաստեղծին իմացային եղբայր՝ լաւագոյն կերպով պիտի թափանցէր անոր հոգիին, իր այդ ուսումնասիրութեան մէջ կը զնէ խորազնին հոգերանի, ուղղագատ վերլուծողի ու նկարագրողի յատկութիւնները: Այդ գիրքով՝ «Իմ Մանր»ին հեղինակին «աննշան մնալու» վախը կը ջնջւի, ու ան կ'ունենա զինքը արժանաւորապէս անմահացնող կոթող մը: Թողի իր աճիւններուն մէջ խաղաղօրէն նիրհէ ուրիմի ան:

Այսպէս, Զօպանեան՝ թէ՛ իր տաղաչափութիւնովը և թէ՛ արձակովը՝ եւրոպական արւեստին ճաշակը կը մտցնէր Հայ գրականութեան մէջ, վճիռ ու անուշ Սլավահաբարով մը:

Խանդավառ երազներով վրդովւած այս հոգին՝ Պոլիսը իր գեղարեսատական խոչաններուն համար նեղ զգալով, կարձ միջոցի մը համար կ'ուղեւորի գեղարեսատական շարժումի մեծ ոստանը՝ Բարիզ, հոն մօտէն ուսումնասիրելու համար արւեստի այն հրաշալիքները՝ որոնք իր գեղեցկագիտական զգացումները կը գերէին, և ճանչնալու համար այն

գէմքերը՝ որոնք իր ուղեղը կը յափշտակէին։
Ճամբուն ընթացքին և ետքէն՝ գեղարւեստի
վառարանները իր այցելութիւններուն առիթով։
Զօպանեան հայրենիքին մէջ հրատարակած է նօթեր,
որոնք ճշմարիտ շեղումներ են «Ուղեւորական
Տպաւորութիւններ» անունով ա՛լ առասպելական
դարձած տաղակալի նկարագրականներէ։

Զօպանեանի նկարագրականներուն մէջ՝ կը
յայտնւին դիտողի, խորհրդածողի, պատկերացնողի
զարտուղի կարողութիւններ, դրաւիչ գեղեց-
կութիւնով և ոճի սիրուն նորարանութիւնով։
Բարիզէն՝ Հայ հասարակութեան կը ծանօթացնէ
նաև Թրանսացի ժամանակակից մեծագոյն դէմ-
քերը, անոնց հետ իր ունեցուած ինքը լիուններով՝
որոնց մէջ ենթակայ պատկառելի հեղինակները
կը ներկայացւին թէ՛ իբր մարդ և թէ՛ իբր գրա-
գէտ։ Մեծապէս հրահանգիչ խորհրդածութիւն-
ներով լեցուն են այդ գրական դիմանկարները։
Բարիզի մէջ իր գեղարւեստական կարօտներէն
յագեցած և մատորական նոր պաշարով հարստա-
ցած, կը դառնա Պոլիս, հիմնելու գրական եւ
գեղարւեստական հանդէս մը, ինչ որ ամէն երի-
տասարդ գրագէտի անդիմադրելի երաղը կը
կազմէ։ Ու երեւան կու գա Մաղիկը [1894]։
Զօհրապ-Ասատորի Մասիսէն ետքը, որուն ինքն ալ
Զօպանեան ինամւած աշխատակցութիւններ նւի-
րած է, եւրոպական հասկացողութիւնով ու ճաշա-
կով գրական հանդէսի մը կուռ բովանդակութիւ-
նովը կը ներկայանա Մաղիկը հասարակութեան։

Հոն՝ Զօպանեան կը յայտնւի իր հուժկու տա-
ղանդին հասուն կարողութիւններուն մէջ։ Գրա-
կան սքանչելապէս յաջողւած էջէրէ զատ, Պարոն-
եանի, Պետրոս Աղամեանի և մասնաւորապէս Գր-
նարեկացիի վրա իր հայցուցիչ ուսումնասիրու-
թիւնները՝ իր գրագէտի բարձր տաղանդին և
հմտութեանը նոր նւիրագործում մը կու տան։
Մաղիկի գրականութիւնը նոր ճամբա մը կը ցուցինէ
համոզ սերունդին, որ սակայն քաղաքական փո-
թորիկներու հանդիպելով չի կրնար երկար վայելել՝
վաղթարշամ այդ ծաղիկին։ Մաղիկ հանդէսին
ծաղկատի կեանքը։ 1895ի Պաղը-Ալիի գէպքը,
հիմնիվեր կը ցնցէ, կը յեղաշրջէ ու կը քայքայէ
Հայկական կեանքի կազմը։ Հայութիւնը ցիրուցան
կը տարագնւի աշխարհի չորս կողմը, գաղթական
թուշուններու պէս։ Այդ քաղաքական փոթորիկը՝
կը քանդէ նաև գրականութեան երկու արժէքա-
ւոր օձափներ՝ Հայրենիքը և Մաղիկը, որոնք նո՞ր
հիմը դնել սկսած էին Հայոցի գրականութեան
մը՝ զայն ժողովուրդին սիրյանելուն գաղտնիքը
գտնելով։ Հայրենիք-Մաղիկի խումբին գրական գոր-
ծիչները՝ քաղաքականապէս կասկածելի գարձած
էին կառավարութեան աշքին և իրենց քիչ մըն ալ
Պոլիս յամենալը՝ կրնար վտանգաւոր ըլլալ։ Մեծ
Աղէտէն հալածական, անոնք մէկ-մէկ կողմ կը
թուշին։ Զօպանեան ալ մէկն է անոնցմէ։ Ինքին-
քը Թրանսացի ձեւացնելով՝ շոգենաւին մուտքը
հսկող Համբուեան լրտեսութեան մակարոյններէն



ուղեղադուրի և բերանաբաց ապուշ փօլիսի մը՝
մէկ վայրկեանի համար նաւառակետը տեսնել կը
պատրւակէ, ֆրանսական շեշտով աղաւաղւած
թուրքերէնով մը և կը յաջողի շոգենաւ մանել:
իբր Հայ յեղափոխական՝ կը ճանչցնէ ինքինքը
նաւապետին, որուն համակրանքը կը շահի իբր
հալածական մոտաւորական մը: Կը հասնի Բարիդ:
Քաղաքական պայմանների՝ Հայութեան ճակատա-
գիրին մէջ ամէն բան փոխած էին: Այդ պայման-
ներուն հետ փոխած էին նաև պահանջքներն ալ:
Զարդի արիւնին և կրակի մոխիներուն մէջէն
ելլող ժողովուրդի մը՝ բանաւոր չէ՛ր գրականու-
թիւն հրամանել: Պոլիսի և բոլանդակ թիւրքիափ
Հայութեան երակներուն մէջ՝ գեղարւեստական
ներշնչումներու և յուզումներու արիւնը ցամքած
էր: Բարիզի կղզիացած դիրքին մէջ՝ հնարաւո՞ր
էր Հայերէն գրականութիւն ընել: Որի՞ համար:
Օսմ. հողին վրայ տուայտող Հայ Ժողովուրդին, որ
մերկ ու սովալլուկ կը հեծէր, չոր հացագին մը
ապահովելու հնանութին մէջ տանջւելով: Արտա-
սահման տարագրւած Հայութեան համար, որ
անտուն ու անապաւէն՝ քաղաքէ-քաղաք կը
թափառէր: Զինական պարիսպով բաժնւած երկու
աշխարհներու մէջ ցանցնւած տարաբաղդ Ազգին՝
աղատութեան մթնոլորտի մէջ չնչող հատւածը՝
հաղիւ կրնար սիրտ ունենալ՝ աչք մը նետելու
յեղափոխական թերթերու վրա՝ որոնց որոտա-
ցած վրէժինդրական մարտագոչերը և կորսւած

Հայաստանի մը վերագանումին համար ողբերգած
երազները անուշ ափոփանքի մը պէս քիչ մը կը
զովացնէին այրած սիրտերը: Այս պայմանները կը
դրդեն որ՝ Զօսպանեան իրեն համար ստեղծէ նոր
գեր մը, — քաղաքական գործիչի գերը: Այս
նպատակով՝ իր զօրեղ գրիչը կը ծառայեցնէ Հայ-
կական Դատը Եւրոպաի ճանչցնելու գործին,
ֆրանսերէն լեզով իր հրամարակութիւններովը:
[Հոս անցողակի ըսեմ թէ՝ մինչեւ այս թւականը
քաջ Ֆրանսագլխութեան ալ ափրացած էր, եւ
կրնար Ֆրանսացիի մը կարողութիւնով ու յաջո-
ղութիւնով գրնէլ Հիւկօփ լեզուն]: Իր նոր առա-
քելութեանը մէջ երկու ուղղութիւնով ճամբա-
կ'առնէ Զօսպանեան: Կը ջանա Հայուն անցեալ
փառաւոր Պատութիւնը և Քաղաքակրթութիւնը
ներկայացնել Եւրոպական Աշխարհին, հաստատե-
լու համար թէ՝ Հայը արձանի՛ է խաղաղ ազա-
տութեան մը մէջ սալրեկու: Եւ երկրորդ՝ կը ջանա
Հայկական հին ու նոր ցաւերը բողոքարկու ընդ-
վզումով յանձնել Եւրոպական Պետութիւններու
ուշադրութեանը, — ա՛հ, սուտ արդարութեան
խորհրդանշան անզգածօրէն արձանացած այդ սառ-
նայի՛րտ Հերմէներուն, — անոնցմէ սպասելով
Հայուն բազմաչարչար ճակատագիրին բարւոքումը:
Իր այս նպատակներուն յաջորդութեանը համար՝
կը յղանա նաև խելացի հնարք մը. — ծանօթա-
նալէ հատքը սպասելով մղել՝ Հայկական
Դատին պաշտպանութեանը համար՝ այն տեսակ

գրական դէմքեր՝ որոնց խօսքը պատգամի արժէքը
ունէր Ֆրանսացի ժողովուրդին վրա և որոնք
միջազգային համբաւի՛ ալ տէր էին։ Եւ կը յաջողի՛:
Թիշ ատենէն՝ Քլեմանսօփ, Կապրիէլ Մուրէի,
Անադօլ Ֆրանսի, Ժօռէսի, Սէվանի, Բօլ Առանի,
Վիքթօռ Պէռառի պէս հոյակապ գրադէտներ՝
ֆրանսական կարեւոր թերթերու մէջ կ'երեւան
Հայկական Դատին նւիրւած յօդւածներով։ Խնոնց
ներշնչարանը և նօթեր հայթայթողն էր Զօպան-
եան, որ կառավինատ հանւելիք հօր մը համար
զօրավարէ մը գիտութիւն հայցող զաւկի մը պէս՝
մտաւորական այդ տիտաններուն քղանցքին կառ-
չած, կ'աղերսէր որ իրենց սո՛ւրը շարժեն, իրենց
ձա՞նը բարձրացնեն՝ իր տանջանար Հայրենիքին
սիրուն։ Պէտք է ըսել թէ՛ այս ջանքը, որ հետզ-
հետէ կը լայննա և կը բեղմնաւորի, Կաւելիք
Սուլբանին մտահոգութիւն պատճառելու աստի-
ճան, ճղճիմ դեր մը չէ՛ որ կը կատարէ։ Ընդհա-
կառակը, ան սաստկօրէն կը յուղէ եւրոպական
Միտքը, զոր արթնցնելու փորձեր ըրած էին նաև,
իրենց կարգին՝ Զերպ, իր բանախօսութիւններով
և Լ'Արմենի թերթով և քաղաքական
կուսակցութիւններ։ Զօպանեան անդուլ նսիր-
ւած նոր գործին, ինքն ալ կ'սկսի երեւալ
ֆրանսական մամուլին մէջ, Հայկական Դատին
համար պաշտպանողականներով, անանկ որ՝ քիչ
ժամանակէն՝ իր անունը կը ծանօթանա իր խոր-
հրդանշան Հայ Իրաւունքներու դատախաղու-

թեան։ Արթուն պահակի մը պէս կը հակէ ան՝ իր
գրիչովը չեղոքացնելու համար Հայութեան դէմ
ո՛րեւէ թշնամանք կամ անարդարութիւն՝ գոր-
ծւած Համբարի վարձկան գործակալներուն կողմէ։
Զերնարկը աւելի ընդլացնելով՝ Բարիզի, Փընէվի՛
և Լոգանի մէջ կը կազմակերպէ՝ մեծ դէմքերու-
նախագահութեանը տակ՝ գրական երեկոյիններ,
հանդէսներ, ուր կը խօսի և մեծ գրադէտներ կը
խօսեցնէ Հայկական Դատին համար, ընտրւած
երկսեռ սուարք բազմութիւններուն ներկայութեանը։
Զուգընթացաբար այս գործունէութեան, իր ձեռ-
նարկը կը ջանաց զօրացնել նաև հասորներով և
կ'սկսի ֆրանսներէն լեզով հրատարակութիւններու
կարեւոր ու այժմէական շարքի մը։ Թարգմաններով
Ալասիի Զելրունը [1897], կը ծանօթացնէ Հայկա-
կան այդ անաւորիկ ամրոցին անցեալ պատմութիւնը
և արինոտ աղէտը, հնու ցոլացնելով նաև մար-
զւած բանակի մը գէմ՝ իր գիւցազնական մաքա-
ռումներովը կուիլ կրցող Ցեղի մը մեծութիւնը։ Իր
Լ'Արմենի [1897] երկու՝ գեղեցկօրէն կ'ուստմ-
նասիրէ և կը ներկայացնէ Հայուն Պատմութիւնը,
Քաղաքակրթութիւնը և Գրականութիւնը։ Les
Massacres d'Arménie գործովը [1896] 1895-
1896ի Զարգերուն խուժդում եղերերգութիւնը՝
իր բողոք կը նետէ Եւրոպական — և Քրիստոնեա-
ալ — Տէրութիւններու երեսին, որնք Պէրլինի
Դաշնագիրին 61րդ Յօդւածը՝ սողունի լեզուով լգել
սրբելու վասոգի դաւաճանութիւնը կ'ունենախն։

Եւրոպական է՞ն կարեւոր հանդէմները՝ համակիր ընդունելութիւնով իրենց էջերը կը բանան Հայապաշտպան այս քարոզիչին խօսքերուն :

Revue Larousseի երեք թիւերու խորագրական սիւնակներուն մէջ՝ կը հրատարակէ ընդարձակ պատկերազարդւած ուսումնասիրութիւն մը՝ Հայկական Պատմութեան, Գեղարւեստին և Գրականութեան վրա, սկիզբէն մինչեւ ժամանակակից շրջանները: Mercure de Franceի պէս հանդէսի մը մէջ, ուր Յանսացի գրագէտներու համար իսկ մուտքը դժւար է, կը հրատարակէ Նարեկացիի վրա ուսումնասիրութիւն մը, որով Յանսացի քննադատներ Նարեկացիի անձին մէջ կը ճանչնան միսթիք հրաշալի բանաստեղծ մը, որ կրնար բազդատիլ տիեզերական գրականութեան մէջ այդ սեռի ամէնէն ինքնասիպ դէմքերուն հետ: Այդ թերթին մէջ կը հրատարակէ Հայ աշուղական բանաստեղծութեան վրա ուսումնասիրութիւններ, Հայ աշուղներէ թարգմանութիւններ, ինչպէս նաև իրմէ՝ ինքնագիր արձակ բանաստեղծութիւններ: Զանազան կարեւոր յօդւածներով կ'աշխատակցի նոյնպէս Revue Blancheի, Revue des Revuesի, L'Euro-պէս, Revue Encyclopédiqueի և օրաթերթերու ալ: Այս բազմաճիւղ գործունէութիւնը կ'ստեղծէ շարժում մը՝ մինչեւ այն ատեն անձանօթմացած Հայ Ազգը ճանչնելով իրը Ցեղ մը՝ որ անցեալին մէջ փառաւոր քաղաքակրթութիւն մը

ունեցած է, իր գեղարւեստով, իր ճարտարապետութիւնով, իր քանդակագործութիւնով, իր կրօնական և ժողովրդային բանաստեղծութիւնով և որ ընդունակ է նրբագոյն զարդացումին: Զօպաննեանի այս ուղղութիւնով գործունէութիւնը կը տեւէ երեք-չորս տարի: Քաղաքական ալեկոծութիւնը կ'սկսի խաղաղի՝ Հայութեան ապրած միջավայրերուն մէջ: Միտքերը կը գտնեն բնական պաղարիւնը: Զօպաննեան պէտք կը տեսնէ դառնալու Հայեցի գրականութեան: Թիւրքիա զառնալ անհնար էր իրեն համար: Գրական-Գեղարւեստական մշակումի հիմնարկութիւն մը կ'ընէ Բարիզի մէջ, սկսելով հրատարակել Անահիտ [1898] ամսաթերթը, որ հիւթեղ բովանդակութիւնով մը երեւան կու գա: Անահիտի ծրագիր կը սահմանէ Զօպաննեան՝ Հայ հին գրականութեան կորաւած բեկորները գտնել և վերակենդանացնել, մշակել նոր գրականութիւնը և ճանչնել եւրոպական գրականութիւններու հրաշակերտները: Այս ծրագիրով փայլուն շրջաններ կը բոլորէ Անահիտ, ուր կը խտանան սքանչելի էջեր՝ թէ՛ իր Խմբագիրին գրիչէն և թէ՛ կարող աշխատակիցներէ: Անահիտի մէջ, որ կը ներկայացնէ գրական և գեղարւեստական անկորնչելի արժանիքներ, Զօպաննեանի գրիչը կը շարժի նախկինէն աւելի կատարելագործւած և հեղինակաւոր արւեստով մը՝ ամէն կարգի ինդիքներու շուրջը, գրական, գեղարւեստական, քաղաքական, քննա-

դատական, քերթողական։ Անահիսի հրատարակումը, սակայն, դժբաղդպար, յոռի հետեւանք մըն ալ կ'ունենա զրադէտ Զօպանեանի գրականութեանը վրա։ Ան առիթ կ'ըլլա որ՝ Զօպանեան յանձնւի նաև քաղաքան-յեղափոխական պայքարներու, որոնք Արտասահմանի մէջ զգւելի գրականութեան մը ծաղկումն պատճառ եղած են։ Այդ պայքարներու ճահիճին մէջ միրճւողը՝ մեծ քան կը տուժէ իր տաղանդէն ալ, անձէն ալ, պատիւէն ալ, նկարագիրէն ալ։ Զօպանեան մեծագոյն սայթաքումը ունեցած է հաղ։ Թէև իր պայքարները յաճախ արդար, բայց ատեն-ատեն ալ ինկած է ձախողանքներու մէջ, որոնք շատ ծանր տուժել աւած են թէ՛ իր գրիչը և թէ՛ իր նկարագիրը։ Անահիս, այդպէսով, զանազան շրջաններու մէջ, կը հանդիսանա կուսակցական պայքարներու բեմ մը, ինչ որ կը նսեմայնէ գրական-գեղարւեսական թերթի իր շուրջը։ Իսկ այդ սայթաքումներէն դուրս, Զօպանեան իր գրական երկերուն մէջ կը մնա շքեղ բարձրութեան մը վրա։ Միշտ խուզարկու՝ Հայ հին ու նոր կեանքին թագուն գանձերուն, մոխիրներու տակէն երեւան կը բերէ Նահապետ Քուչակը, հին Հայ աշուղ մը, որուն քնարերգութեանը վրա անսահման հիացումավ կը խօսի։ Քուչակի Դիւանը կազմող բանասաեղծութիւններու հատորին [1902] կցած իր Առաջաբանը՝ գեղեցկագոյն էջերէն մէկն է նարեկացիի ուսումնասիրողին։ Այդ Առաջա-

բանին մէջ՝ Զօպանեան՝ Հայ Ցեղին համնարային նկարագիրին կը նւիրէ բարձրօրէն պերճախօս ջատագովական մը, որ իր փաստերուն ջախջախիչ ուժովը, ոճին մանրանկարչական գեղեցկութիւնովը, գիտողութիւններուն թափանցաղ խորութիւնովը, հազւագիւտ ուսումնասիրութիւն մը կը հանդիսացնէ զայն։ Այդ արժէքով կը շողայ նաև իր ուրիշ մէկ ընդարձակ երկը, Մկրտիչ Պետիկ-քաւենանի Կեանին ու Գործը, որուն կ'ընկերացնէ նաև՝ ուրիշ սուսար հասոր մը [1904], Պետիկաւենանի Քերքուածներն ու ձառները բովանդակող, իր կողմէ կարեւոր ծանօթագրութիւններով մեկնարասնւած։

Քուչակի կենդանացնող՝ աշուղներու սիրահարայս միտաքը՝ երեւան կը հանէ նաև ուրիշ քնարերգակ մը, նալաւ Յովնաքան, անոր ալ նւիրելով նոյնքան արժէքաւոր հասոր մը։

Սրբագրելով իր բանաստեղծութիւններուն լաւագոյնները, նոր գրւածներու հետ կ'ամփոփէ հասորի մը մէջ՝ Քերքուածներ խորագրւած։ Այս հասորին մէջ խոսացող քերթւածները՝ կը կրեն գեղեցկագիտական մէծ իննամք, բայց զանոնք վարող շունչը չունի Զօպանեանի երլատարդական ներշնչումներուն թոփչքը, որովհետեւ դատող գրապաշտ միտաքը՝ սաստկօրէն հալածւած է հոն գիտական ձշութիւններու մտահոգութենէն։ Հոն կան նաև Աշխարհաբարի գէմ անախորժ մեղանչումներ, որոնց զո՞ն գարձած է Զօպանեան,

ձեւէն աւելի միտքին ուժ սալու իր ճիգին համար : Այս հակումը՝ վերջերը կը զգացւի նաև իր արձակին ալ մէջ՝ ուր աշխարհաբարի նախկին վառվուն ախոյեանը՝ հոգատար չի դանւիր լեզւական գեղեցկագիտութեան , ծերունիի տեսակ մը յափրանքի մէջ թուլցած՝ հանդէպ իր վաղեմի պարմանին : Գրաբարի ձեւերուն հակելու ազգեցութիւն մը կրած է նաև՝ հին ձեռագիրներով շատ զբաղելէն , որոնք տեսակ մը վարակումով թեթեւապէս խաթարած են իր միտքը՝ այդ ուղղութեան մէջ :

Հայերէն այս երկերուն աշխատաւորը՝ չի լքեր բոլորովին ֆրանսէրէնով իր գործունէութիւնը և ցանցառօրէն հրապարակ կը հանէ նաև Հայ գոհարներու վրա ուսումնասիրութիւններ և անոնց մէ թարգմանութիւններ : Poèmes Arméniens Anciens et Modernes հատորին մէջ , որուն կցւած է Կապրիէլ Մուրէի կողմէ սքանչելի առաջարան-ուսումնասիրութիւն մը՝ Հայկական Սրւետին և Բանաստեղծութեան վրա , Զօպանեան կու տա թարգմանութիւններ՝ հին ու նոր Հայկական բանաստեղծութիւններու գոհարներէն : Chants Populaires Arméniensի մէջ՝ որուն Առաջարանը գրած է նշանաւոր գրագէտ Բօլ Ստան և որ ֆրանսական Ակադեմիէն ալ պսակւած է , կը թարգմանէ Հայկական ժողովրդական երգերը : Les Trouvères Arméniensին [1906] մէջ՝ կը խօսի Հայկական հին բանաստեղծութեան և Հայ

աշուղներուն վրա : Իսկ վերջերս լոյս կ'ընծայէ Հոյ Եջեր պատկառելի գործը , ուր նորէն անտիպ Հայ հին բանաստեղծներու շարք մը կը խմբէ , անոնց էջերը նկարագրդելով Հայկական նկարչութեան ամէնէն իսկատիպ նշխարներովը՝ արտագրւած էջմիածինի բնագիրներէն :

Իր գրական երկերուն ամբողջութեանը մէջ , Զօպանեան կը շեշտի բազմակողմանի կարողութիւններով : Ինքնատիպ բանաստեղծ մըն է ան , հմուտ գրագէտ և կորովամիտ գրական քննադատ : Այս երեք անկախ զօրութիւնները , կը հպատակին միապետական իշխանութեանը տիրող ուժի մը՝ իր Ոճը : Հիանալի styliste մըն է Զօպանեան : Քիչե՛ր բանաստեղծութեան մէջ կրցած են ըլլալ իրեն պէս քնարերգականօրէն իրապաշտ , գրական գործերու մէջ խորաթափանց ուսումնասիրով և քննադատութեան մէջ հմտօրէն յաղթական : Իր արւեստը առաւելապէս կը հակի իրապաշտութեան : Իր մէջ քնարերգակ շեշտը՝ ումանթիք չափազանցութիւններու վասնդին մէջ չինար , այդ իր խօսքին [verbe] յուղումնականութեան կշուղթները կ'աւելցնէ :

Քաղաքական գաւանանքով՝ ազգայնական մըն է գրիչի այս յեղափոխականը : Մէկէ աւելի առիթներով արտայատւած է այդ իմաստով : Գրականութեան այս անխոնջ վաստակաւորը՝ որ քաղաքական լայնօրէն արդիւնաւոր գործունէութեան մը դրօշակրութեան արժանիքով ալ դափ-

նեպսակւած է, Դէմք մըն է՝ որուն մեծ երախտիք կը պարտի Ազգը համովին, մասնաւորապէս այն ազդու ջանքերուն համար՝ որոնցմով Հայը իր արիւնոտ վէրքերովը ճանչցուցած է Եւրոպան: Պէտք է ըսել թէ՝ այդ դերը քիչ ազդեցիկներէն չէ եղած, Եւրոպական Տէրութիւններու գո՞նէ ուշագրութիւնը մեր վրա դարձնելու տեսակէտով:

Ներկայացնելէ Ետքը ալս ուշագրաւ դէմքը իր գրական և քաղաքական գործունէութեանը ընդհանուր գիծերուն մէջ, խոր թափիծով կ'անդրադառնամ որ՝ հիմա յոդնած, ջլատւելու նշաններ կը ցուցնէ, որովհետեւ գնահատութեան պակասը—ճակատագրական դատավճիռ Հայ գրադէտին սահմանած— զինքն ալ կ'ընկնէ և կը վհատեցնէ, մանաւանդ իր ծանրապէս վտանգաւոր հիւանդութենէն Ետքը: Վերջերս Զօպանեան տիսուր սափումին մէջ գտնուեցաւ, Անահիտի եղերական գամբանականը կարդալու, 14 տարւան գործունէութենէ մը Ետքը, որովհետեւ բովանդա՛կ Հայութիւնը չէր գիտցած առաքինութիւնը ունենալ՝ ա՛յդչափ կարեւոր օռկան մը ապրեցնելու: Բայց այն տաք սիրտը՝ որ կաթոգին սիրեց Հայ Ազգը և անոր սիրուն՝ անհնարին նահատակութիւններ յանձն առաւ, կը խղճահարի արդար բողոք մը ժայթքելու այդ Ազգին դէմ և անոր անտարբերութիւնը ազնւողի ներողամտութիւնով մը կը չքմեղացնէ՝ իր վերջին խօսքին մէջ:

Երեւակայի՛ որ՝ Զօպանեանի պէս գործիչ մը, որուն կարողութիւններէն Ազգը կրնա զեռանհունապէս օգտւիլ, թէ՛ գրականապէս և թէ՛ քաղաքականապէս, հարկադրւած է տանջւելու ապրուստին սրամաշուրջովը:

Սահմանագրութեան հետ Պոլիս գարձին, այս գրական և քաղաքական անխոնչ վաստակաւորը, չէր կրնար իր հոգիին մէջ վարձատրւելու համար ակնկալութիւններ չունենալ ա՛յն Ազգէն՝ որուն Դառայելու համար կերանք մըն էր մաշեցուցեր: Այս տեսակէտով հապատանալու միակ իրաւունքը իզմիթի թեմին Հայութիւնն է որ յափշտակած է, զայն գո՞նէ բարոյապէս գնահատելով և Ազգ. Երեսփոխան ընտրելով: Զրի պատիւ:

Սահմանագրութեան տարին՝ Պոլիսէն չարաչար յուսախաբութիւնով գարձաւ Բարիզ, որովհետև մինչդեռ Հայկական գիւրախար և կապկամիտ հետեւակութիւնը մե՛ծ պատիւններու կ'արժանացնէր ոչնչափառ ունայնութիւնով ուռած գաճաճները՝ Զօպանեան գրեթէ աննշմար կ'անցնէր: Հայկական այլասերած բարքերու մթնոլորաը կը խեղդէր դինքը:

Եթէ, երէկ կամ այսօր, ա՛յսչափ կարեւոր գործիչի մըն ալ Յորելեան մը սարքելով Երախտահատոյց ըլլալու չափ մեծանձնութիւն չպիտի կրնա ունենալ Հայութիւնը, ե՞րբ պիտի շարժի արդեօք ան, Գեղարւեստի տաճարը հոյակերտող իր մեծ զաւակները փառաւորելու համար:

Գլատիչ չէ՝ մոտենել որ՝ լքւած ու վհատած,
վաղը թերեւս զգեսնւի նիւթական աշխարհի բիրտ
ուժերէն և իր խեղճ դիակը դտնւի Բարիգեան
անձանօթ խուցի մը մէջ (ես բոլոր հոգիով կը
մազթեմ որ անհունապէս չկատարւի չարագուշակ
մարդարէութիւնս), փոշոս գիրքերու և հինուկ
զգեսաներու քով, ինչպէս եղան Խաչառուք
Միասքեան և Եղիա Տէմիրճիպաշեան :

Հայր այն Ազգն է, որ այդ օրւան կ'սպասէ,
եղերամայրի պէս ողբալու, սուտ արցունքներ
թափելու և ճանչնալու համար թէ՝ Զօպանեան
մեծ մարդ՝ էր :





ՀՀ Ազգային գրադարան



NL0793025

